

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

Ա. — ՆԵՐՔՈՂԵԱՆ ՍՐՔՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՆՈՐՉԻՆ

(ԹՐԳՄ. ԻԵՐՈՒՍՏԷ ԷՌԵՏՈՐ)

Իսկ ուր կատարումն պատուիրանին գործիւր ի հրնումն, և ի նորումս աստաբնութեամբ զարգարեալքն ասէին զպզանացն՝ երթիջիք, և երթային, և եթէ եկայք և զային, և եթէ արարէք զայս ինչ և զայն և ասնէին :

Իսկ ուր յանցանքն գործեցան, և առ զպզանս ազդումն եղև, ոչ զպէարս նոցա գործէին, և ոչ հրամանուն նոցունց շրջէին, ոչ ընդ միտոյ տեղեաւ սակաւ մի հեռագոյն զկայանս ստանային, այլ ընդ տեսանելն խելոյն ի փախուստ ի միմեանց զերեսս իւրեանց զարձուցանէին, կամ զիմելոյ ի վերայ միմեանց, ուր և յաղթութիւն ի կողմանս կատարեալ սոյորբի, այն խել և աստ եղև, և կռապաշտիցն աշտպէս գործիւր, կամ զփախուստն ի զպզանացն և ի վիշապացն ասնութն, կամ զիմելոյն ի նսաս պատերազմն յարուցանէին ընդ նսաս : Իսկ առ հաւատացեալն և բարեպաշտն, ասաջիւնն գործիւր, ոչ զպզանքն յերեսաց նորա ի փախուստ զասնային. և ոչ նա ի զպզանաց անտի ահարեկ լինելոյն կերակուր նոցա պատրաստիւր, քանզի ուր ահ մարմնոյ երկեցուցանէ զմտազ և ոչ հաւատայ ապրել ի նեղութենէ վտանգից, անհնարին է նոցապրել ի վտանկից անտի, սրչափ ևս թեթեւագոյն համարեսցի :

Իսկ ուր հաւատն ուղիղ հաստատեսցի, սրչափ և խստագոյն լինիցի հասեալն ի վերայ վրտանցն, մնացէ ասանց վրտասու. և զի սրպէս և հաւատացէ աշտպէս գործեսցի նմա :

Որպէս առ Կեփաս կատարեցաւ, որ եղև հիմն եկեղեցեաց, մինչ զընայր Յիսուս ի վերայ ծովուն, և խոսիկցան աշակերտքն, և կործէին առ աշտաք զայն, և ասացեալ ցնա Պետրոս. Տէր, եթէ զու ես, հրամայեա ինձ զայս առ քեզ ի վերայ ջրացս. և նա ասէ՝ Ե՛կ. և իջեալ ի նսաէն Պետրոս զնայր ի վերայ ջրացն առ Յիսուս : Մինչ հաւատաց՝ երթայր ի վերայ ծովուն և ոչ ընկողմէր, և մինչ ի մրբկաց զիզանային ալիքն, պակասեաց ի հաւատարայն, և ահ և երկեզ ընկողմէյն ընկաւ գնա. սրպէս հաւատաց աշտպէս և եղև նմա : Այս ած զմտաս. եթէ ընտթիւն ջուրց յարակա զընականն գործել սոյորբի, և սրպէս բանայ հանգարտութեամբ զընտթիւն փայտի, աշտպէս և խոսովութեամբն սոյորբի, և զոր խոսովելոյն սոյորբի խորասույզ ասնել զընտթիւն քարի և երկաթեայ, աշտպէս և հանգարտութեամբն գործեսցէ :

Եւ արզ եթէ առ իշխանութիւն յարարող տարերցս աշտ, երթալ ի վերայ գորս, սրպէս բարձաւ հանգարտութեամբն, աշտպէս և մրբկելոյն գործեսցէ, այլ իբրև երկեալ ի մրբկացն քստ հաւատաց իւրոց զընկողմէյն ահն յանձին կրեաց. եթէ ոչ էր ի նա խնայել ստացոյն, ուստի զպարսաւանս թերահաւատութեան ընկալաւ, սրպէս և աւետարանիչն ուսուցանելոյ մեզ ասէ. «Եթէ տեսեալ զհոգմն սաստիկ՝ երկեալ, և իբրև սկսաւ ընկողմէյ ազգապակեաց և ասէ. Տէր փրկեալ զիս : Եւ Յիսուս ձգեաց զձեռն իւր, կալաւ զնա և ասէ. Թերահաւատ, ընդէ՞ր երկմտեցեք»⁸ : Աշտպէս և զերանելի աշտ աշտ համար-

8 Հմմտ. Մատ. ԺԳ. 30—31

եաց, եթե երկեալ իսկ էր ի վիշապաց անտի, ոչ էր ապրել ի դարութենէ թիւնից նոցա, ալլ որպէս Հաւատաց աշնպէս եւ եղև նմա, որպէս եւ հոգիակիր առաքեալն եւ բնակարան բանին աշակերտն Պաւղոս ասէ. «Հաւատովք Ենովք փոխեցաւ, զի մի զմահ ճաշակեացէ, եւ յառաջ քան զփոխելն նորա վրկայեցաւ Հաճոյ լինել Աստուծոյ: Բայց առանց Հաւատաց անհնարին է Հաճոյանայ Աստուծոյ: Ալլ Հաւատալ պարտ է այնմ, որ մերձենայ առ Աստուած, եւ խնդրեն զնա լինել պարգևատու»⁹:

Այնպէս եւ աստ Համարեա, որպէս եւ Հաւատաց, աշնպէս եւ կատարեցաւ նմա, աներկեղ մարտիկ պատերազմողին, Հաւատովք զբահեալ ճակատամարտին, յուսով սպառազինեալ զիմամարտին, անմարմնական ձևով ի ասնջանն ներողին, անխնայի աշտարակին, բնդդիմակացին անպարտելի պարիսպ բազմամանողին, անբնկղմելի նաւն ի մէջ զիդացեալ բարձրակուտակ մրբկացն, բազմաց բարձող անբնկղմելի փայտաբարձութիւն ի մէջ ծփանաց անխնայի Հաւան, ի մէջ կատաղեալ զաղանացն, զաղանաց Հալածող Հաւտայեանն, ի մէջ տարպատող զալոցն, անեպեր ապրեցուցանող ոչխարացն, ի մէջ յափշտակող բռնածանեացն, Հաւտաւէր Հոյիւն Հոյուապեաին, անկապուտ զանձն ի մէջ աւաղակաց, անկողողալելի մարդարիտն ի մէջ նախանձու բնչախրաց, պատուական ակն մեծագին ի մէջ մեծատանց ազահաց, անշփոթելի ճնճղուկն, ի մէջ բազում որողայթից, անբմբունելի աղանին, ի մէջ բազմականստ զորձեաց, ճաղատէր արծիւ, եւ զթեւաւք բնկալող զթացոցն:

Գրիգորիոս, փառեալ թիւնիցն շիջուցանողն, աւճից զարութեանցն կապոցն, վիշապաց խտութեանց Հանդարտեցուցանողն, անբնականին իբր բրնականս զորձողն, սիրելոյն ի բազմաց ատեցողն, սպառնայեաց խտազունին արհամարհողն, կուտելոցն չար խորհրդոցն ցրուողն, ուս Հատեալ սրով, անկալն, որարեկ որթն Հասուն սղիւզից բղիտողն, եւ զինոյ ուրախութեան խտնողն, որպէս Հաւատաց, նմա աշնպէս կատարեցաւ:

Հաւատովք իջանէր ի մէջ աւճիցն եւ վիշապացն, եւ յուսովն մնայր անեպեր ի մահարեր թիւնից մահացուցանող աւճիցն, Հոյուով յերկինս ելանէր, եւ մարմնով ի վիրապն իջանէր: Անդ իբրև որդի յուսոյ խաւարային իշխանին յաղթէր, եւ աստ իբրև յուսաւոր զպատճառ առաջնորդութեան խաւարին արհամարհէր, անդ ազատատախ արտասուաւք զհուր զեհնեին շիջուցանէր, եւ աստ զփառեալ թիւնս վիշապացն փարատէր, անդ բնդ զաստ զարութեանց հոյուով պարէր, եւ աստ մարմնով զզարութիւն վիշապացն կապէր, անդ միովն ի բազմաց հրեշտակացն զոփիւր, եւ աստ մի այլս ի բազմաց վիշապաց սպասուորիւր: Ով առաւելապէս սքանչելեացն, ուստի բազումք ի միոյն Հալածէին, ի միոյ յայմանէ բազումքն երկնչէին, որ մինն ի վերայ բազմաց զարանայր, բազմացն զարութիւնքն ի միոյ զարութենէ տկարանայր:

Ասացից եւ ալլ իսկ սքանչելիս, զարութիւն այն որ ի տեղին կենդանութեան կարաց զորձել, զի մահն զարացաւ, նա իսկ ի տեղի մահու առանց զորձոյ մնայ ի մահացուցանելոյ ի կենդանութենէ պաշտանային տկարացան, ուր անմահ պատկեր աստուածային ձեռաւքն նկարեցաւ, անդ անմահին նրազարանուն մահումք զեղեցիկադորձն տղեղացաւ: Եւ ուր կենդանութեան պատճառն անշրնարեցաւ, անդ նրազարանն մահու տկարացաւ, եւ պատկերն ի տեղոջ զեղեցիկութեան աստուածագարդ զեղեցիկութեամբ հոյուով պայծառացաւ, ուր աւրինակ զժոխոցն վասն մահու խրատարան պատրաստեցաւ, այնու ասրինակաւ արքայութեան տեղի կենդանութեան նորա ձեւեցաւ:

⁹ Հմմտ. եբր. թԱ. 5—6

Ո՞վ նորաձևութեանս աչս սքանչելի, այն որ ի կենդանութեան տեղ-
ւոջ կարաց սողալ, և ընդ տկանջս ստեղծուածոյն գրածակ մահու արբուցա-
նել, նա իսկ ի տեղւոջ մահու մահարեք լեզուաւ այնք մեռանել հանդերձայն
սպասուորութեամբ դաւրջապարացն զկենդանութիւն ցուցանէր, և զարձեալ
որ պատճառ մահու պատրաստեցան, նոքա իսկ արինակ կենդանութեան երե-
ւեցան, քանզի որ մեռանելոց էր՝ յուսով կենդանութեան իջանելոյն ի տեղի
մահու, մահու ասնջանարանքն ի կենդանութեան կերպարանս պատկերացան,
սղեցաւ սրղէս զինաւոր զգաւրութիւն թաղաւորին այն, որ զրդխումն տղերաց
վոխեաց ի բղխումն բնութեան փայտի, և այնիւ կարաց զրդխումն մահարե-
քութեան փոխել յաւժումն մարմնոյ կենդանութեան:

Որ եղևալ զչոյս իւր հոգւով, և արհնեալ զնա մարմնոյ շերտնով, նա
իսկ զարացաւ ի մէջ մահարեքիցն հոգւով, և տղերցաւ ի մահացուցանողացն
մարմնով, քանզի սպասողքն դաւրջապարացն, ուր եղաւ արէնս թշնամո-
թեան փան մահու, ոչ զգուշացուցանէին զգլխիս ի բեանց ըստ արինաւոր
սահմանին, կամ զիմէին մահարեղիս բաժակաւն առ հրամանապետ արինա-
կրն դաւրջապարացն սպասեալքն, այլ ուր մահու պատճառն զործ իւր, անդ կեն-
դանութեան պարզեան նկարիւր, պատէին զմարմնով նորա մահացուցանողքն
մարմնոյ, և զայրացումն թիւնից, որ ի բղխել յաւժարանային, ըստ պատու-
հասն պատուիրանին, և ի ճանապարհս մահու արկանէին զճաշակոյցն, զայն
արինակ փողաբջւթեան ցուցանէին, առ այն որ զկերպարանս արագոյն հա-
մարէր տեսանել, լեզուին զակզին զայն լեզուաւ ի բեանց, որ սոփոր էին ար-
կանել խոտութեամբ զմահարեք թիւնս ի բեանց, և ասէին ցնա՛ եթէ տանջա-
նարանս անչունչս, որ ոչ ունին զկերպարանս կենդանութեան, պատկառէին յե-
րեսաց բոց, որ և ոչ աչս ստացեալ էին առ ի տեսանել զպայծասութիւն զետոյ
սասուածաստեղծ երեսաց բոց, և մտցեր ասանց մեռանելոյ, և ոչ եղիտ մա-
հըն տեղի հեռեւսցութեամբն ասնջանարանացն, մեք զիս՝ ըզ ոչ պատկառիմք
ի կերպարանէ աստուածագործ յայնմանէ, որ ի զաղանս ամենայն, և ի զե-
սունս, միայն բնութիւնս մեր բնկարաւ զգովեսան իմաստութեան ի ստեղծա-
ղէն, և աչս ըստ մարմնոյ արինակի զեռ ևս կատարեն ըստ սպասուորու-
թեան ի բեանց, որ վերապոյն բերէ զպատկառութեան, քան զանուխի որ ոչ են
զարդարեալ անդամաւք աշտաբիւր:

Իբրև եթէ զայս ամենայն խուսէին աւձքն ցաստուածագործ Հայրա-
պետ աչս, ցուցանէր զործն զոր կատարէին ի Սոր Վիրապին. և իբրև եթէ
առաջի աչաց տեսանեմ զոր ինչ կատարէին, և ասեմ եթէ ձեռաւք այնոքիւք,
որ հրամանաւ ստեղծուղին ի պէտս սպասելոյ վարել սոփորին զխոյն նոցա,
այնիւ իբրև զիրաց սիրտկան բուռն հարեալ, շաշափմամբ ձեռաւք շողորմ-
թէք զգլխիս նոցա և զանձինս. և նոքա զգլխիս ի բեանց, զոր զգուշացուցա-
նէին ի ձեռաց մարդկան, և նոքա սպասել դաւրջապարացն, զայն ի պէտս բա-
պասուորութեան փողաբջւթանաց ցուցանէին լիղելով զստս նորս:

Եւ արդ զինչ կարացից ասել զիրացոյ, այդ տեսել միտայն միշտաց և
աւձից, որ եթէ իբրև խուսել անուշահոտ բուրէին բերանք նոցա առաջի ումեք,
և իբրև յապտերս ֆահապայծասս պայծասանային առաջի աչաց նոցա, և բղ-
խուն ինչ աւուրս յապարանի պատուականի, և ի վերայ մահճաց կակղագու-
նից լինէր բնակութիւն նորս, և այն ի մէջ միշտաց և աւձից, որ ասն ին-
անախորժութիւն բրնութեան, ոչ սոխոյէր զկրտոյն, կամ արմատիւն և արխ-
ութիւն ոչ խոտիցուցանէր:

Եւ արդ ոչ ասեմ ի մէջ աւձից, այլ ի մէջ աղանեսաց, և այլ անասնոց
բնկեաց, որչոփ ևս ասուել այնքան ամս բաղումս լինէր բնակութիւն նորս ի

մէջ նստաւ, ոչ եթէ յարարանի, այլ ի վերապի, ոչ եթէ ի տան ուրեք ներքոյ նուազայոյս, այլ ի խորագրոյ խաւարամած, անհամեմատ էր ներումն նորա : Ոչ գոյր հանդոյն կրելոյ տանջանաց նորա, ոչ համեմատի բնութիւն մարդոյ համբերութեան նորա, կարծեմ եւ եթէ ոչ ի վկայքն եւ ի դաս նահատակաց հաւասարի պատկացն նորա, եւ ոչ ի հայրապետն ճշմութեան նորա :

Այնպէս Ո՛վ անհամեմատ բնութեանն այն, զոր ի խոր վերապին կայանքն եւ տանջանքն ոչ արամեցուցանէին զանձն նորա, զայն տանջեցողացն եւ արամեցուցանողացն նորա, մտրութիւն արամեցուցանէին, եւ ոչ վերապին խաւարամածութիւն եւ խորութիւն եւ ի մէջ վիշապացն՝ զկղերումն վշտացուցանէր, որպէս ի խոր իջելոցն խորանոցը վիշապին առաջնորդութեամբ կրուսելոցն երկնէր նմա զսուղն վշտաց, փութայր զկնի երթալ վարդապետին երկնաւորի, եւ հետեւող լինել երկրորդ վարդապետին երկրաւորի, որպէս եւ նահատակութեամբ փութաց հասանել փռոպ առաջին նահատակին : Եւ մինչ ամենայն աշակս կատարէին, եւ այնքան ամս ներեալ համբերութեամբ անտանկի վրշտացն ի խոր վերապի այնր :

Այնուհետեւ որպէս հանդոյն կացուցաք բարեկացոց զեղեայն յաշխարհիս Հայաստանեաց, այնպէս եւ աւրինակաւ արքային բարեկացոց ախտացաւ եւ թաղաւորն Հայոց, եւ կերպարան ստեղծադրծութեան արորչական փոխեցաւ ի կերպս անտանոց անրանից անարդադունից, եւ չրջէր յանդս անտառախիթս շամբին. եւ ճարակէր զճարակս խողից, որ եւ փոխարկութիւն կերպարանին պահանջէր : Եւ այնպիսի տառապանաւք չրջեցաւ զաւուրս ոչ սուղ ինչ, փանդի ոչ առ իմացութիւն իմաստութեան ճանաչել զարարիչն արարածոց, այլ յաւժարացաւ պաշտել զարարածն փոխանակ արարողին, եւ առ փոխարէնս բոս անտանական գործոց իւրոց, եւ սղեցաւ կերպարան անարդի անասնոյ, բոս Պաւլոսի ասելոյն, փոխեաց զկերպարան անեղծին Աստուծոյ. ի կերպարան անտանոց անարդաց, այնպէս եւ նա ինքն փոխեցաւ ի պատկերէ Աստուծոյ, ի նմանութիւն խողից : Եւ որպէս նա տառապէր ի շամբս անտառախիթրս, այնպէս եւ սուրբն զաւրանայր ի վերսպն վիշապախիթս :

Նա կերպարանաւ բանաւորի փոխեցաւ ի պատկեր անտանոց, եւ խրատարանն իւր փոխեցան ի բնութենէ գաղտնադունից, ի բնութիւն ընդելաց զպղանաց : Նա զկերպարան խողից ասեալ, զի ճանաչէր զարարիչն արարող արարածոյն, եւ ոչ արարած. եւ նոքա ասին զբնութիւն պատնոց, զի տպրելոյն ի նոցանէ անկեայն անց, փոխէր նա ի կերպարանէ խողից՝ եւ տայր ճանաչել զարարիչն Աստուծոյ հարածող զիւաց, զոր նա յաւժարացաւ պաշտել, եւ սղեցեալ զկերպարանն զայն, մինչ զի գոյն իսկ, զորս նոքա ոսկերս փակալ եւ տպրկանեալ կարծէին ի մէջ թիւնարուզի մահարեացն, ի անոխանն բժիշկ ցուցանէր երկնաւոր պաշտանակիցն զերկրաւոր ծառայակիցն, եւ զերկրաւոր պաշտանակայն, երկրաւոր պաշտելոյն, երեւէր առ բնասնին զի զորդի սպանողին հաւր իւրոյ՝ տոնէր բժիշկ կենդանութեան հոգւոյ եւ մարմնոյ, փոխարկութեան յանտանեղէն կերպարանէ եղբար իւրոյ : Փութա՛, առէ, եւ խնդրեա զանարկեայն յեղբարէ քուսմէ, զի նոյաւ է հնար ի բոց բաձնալ անարդ կերպարան նորա : Թրնդրեա, առէ, զատելին յեղբարէ քուսմէ յարքայէն, զի նոյաւ ասեցեայն ի նմանէ սրբեցէ զնա ասեցողն իւր : Եւ մինչ տեղեկանայր եւ հարցանէր, եթէ ո՞ր է Տէր, այրն այն, եւ լուաւ եթէ Գրիգորիոս է որդին Անակայ տարակուսէր զնա, անակնկալութիւն իրացն, եւ ոչ հաւատայր ասելեանն : ...

Քանզի զմագումն արեգականն այն անտի ակնկալութիւն ոչ ունէին, քանզի զիւրոց զայնքան ամաց բնակողն ի մէջ գաղտնաց թիւնարուխ եւ մահապարտից, ակն ունէին զոսկերս նորա տեսանել, թող թէ զմարմնոյ կենդանու-

թեան կերպարանս, առաջի աչաց մատուցանել : Չոր կամաւ մերով, առ, ի մահ մատնեցաք, զիս՞րդ վասն բժշկութեան մերում արտաժտութեան եւ ազատելոյ ի նախատանաց խնդրել հնար է կենդանի, զոր ակն ունէաք զի իջանելս իւրով ստից նորա ոչ էր հնար կատարել զպատաստութիւն իւրեանց, զիս՞րդ ակն ունիցիմք յետ այսքան ամաց, զի պատաստութիւն նորա արտաբոյ լինել վիրապին, եթէ հրնար ինչ իցէ զի ազատեացի եզրայրն իմ ի կերպարանէ յայնմանէ, եւ քորձցի ի մէնջ նախապինքս այս, ցուցանել ժողովոյ մեզ զայլ ոմն, ով Տէր իմ, ուստի հնար է մեզ հասանել արնշանացդ այլ :

Առէ հրեշտակն մի՛ անհատաստցիս բանից իմոց վասն արդար մտածութեան քո, զի բոտ մարմնոյ աւրինաց արդար է խորհուրդ սրտի քո, իսկ բոտ հոգւոյ ուղիղ են բանք իմ, զոր խաւսիմ : Եւ զոր ակն ունիցիս ոչ տեսնել զստիկերս նորա միայն անշունչս շարեալ յարմարումն զապտեածոց, ստոյգ զնա տեսնեն ջլաւք եւ մորթով սղենլով կենդանի, եւ ամիցէք զնա արտաբոյ վիրապին, եւ լեզուաւ նորա սրբեացի ի մորթոյ խոզի անասնոյ անբանի, բանտոր մորթիւն անզրկն զորդարեալ, որ հրամանաւ լեզուոյ նորա տանջանաց զանազանից եղեալ կրուդ, եւ զպատճառ մահու արկեալ ի վերայ նորա, եւ զոր ակն ունիցիս ի տանջանարանաց եղբար քո զպակկանութիւն անուոյ ստիկերոց նորա, պատաստութեամբ իւրեանց զայցեն արտաբո, եւ զուք իրբեւ կենդանոյ առ նա ազաչանս մատուցանէք, զի մի զկարծիս մահու նորա, որ լինելոց էր ի մէնջ, զուք կրիցէք :

Փութեացարուք այսուհետեւ հանել զնա ի գրոյ անտի, եւ նա կարող է ժողովանել զարքայն զայն ի կերպարանաց անբանից ի պատկեր բանաւորի եւ սպաստի, որ կարաց ժողովանել զբնութիւն աւձից եւ վիշապաց, ի բնութիւն զատանց բնդեւաց եւ սպանից եւ հանդարտից :

Չայս ամենայն իրբեւ լուաւ բնդանուհին արքային, եւ պատմէր զտեսիլն զոր եւ յսոցան զմտածութիւն նորա խաւսէին եւ սակին, զանհնարինն խաւսեցաւ ցքեց երեւեալն, զս՞ր ակնկալութիւն ունիցիս զու կենդանութեան, զի հաւատասցես բանից երեւելոյն քեզ, ի մէջ վիշապաց եւ աւձիցն մահարեւոց զիջանելն նորա, թէ զայսքանեաց սովամահութեան հարկս քողցոյն եւ ծարարոյն զաններելի կրումն մարմնոյն, որ եւ ոչ զայլ կար սուղ ժամանակ տանել չէ բուսկան :

Արդ եթէ կենդանի գտանիցի այրն, հաւատասցուք զի նա է ճշմարիտ Աստուած, զոր քարոզէր այրն այն, եւ ոչ աստուածոն մեր, որ յայդպիսի դործս տկարանան ի գործել, եւ ոչ զթիւնս վիշապաց ի կերպս ջրոյ զարձուցանել, եւ զբնութիւն զազանաց ի կերպ անասնաց բնասնեաց : Եւ մինչ փութեացան ի դուրս զՎոյ անդ լեզուաւ խաւսէին բոտ սպաստարութեան ունկանցն իւրեանց, եւ ակն ունէին լեզուոյ նորա լինել ունկնազիր, այնիւ որ վասն կենդանութեան նորա լուան ի լեզուէ երեւելոյն յանուրջս վասն կապելոյն : Սուսեցան առ ի վորձել զստուգութիւն լեզուին, որ ոչ հաւատային լսել զստուգութեան բարբառն :

Արձակեաց զձայն իւր առաքեալ իշխանն եւ սակ, կապեալդ աշխարհայրս, եթէ կեառ պարութեամբ գերաշխարհականին, ե՛կ արտաքս արձակեալ, զի զկապեալն մորթիւն անասնո, արձակեացես հրամանաւ քոյին արձակագին : Եկ սպրեալդ ի մահարեւոց զազանաց, զի սպրեցուցես զմբռնեալն ի կերպարանս անասնոյ : Եկ եթէ կեառ յանբանից պատերազմողաց, եւ յիսկորանէ թշնամեաց մահացուցանողաց բնութեան մարդկան, զի զթշնամանոցն քո եւ զանարգողն ազատեացես յանարդ կերպարանէ յայնմանէ, եւ կատարեա զարտուիրան անարգելոյն յրնասնեաց իւրոց անարգեալ աշակերտի քոյոց բնդան-

կայ: Եկ արտաքս եւ արայ բարի ատելեաց քոց, սրպէս լուար յատարողէն քու մէջ: սրպէս եւ նա իսկ արար իւրոց ատելեաց, եւ զգրեմեայն առ նա արար արժանի վաչկելի գանձաւանկի բարսն թիւնս նորա: Եկ արտաքս եւ աւրհնեալ գանձիմիչս քո, եւ արայ ազաւթս ի վերայ տանճողին եւ լրբողին քո, եւ լեր նրման պահողին քո եւ ապրեցուցանողին ի թիւնից միշտպաց մահաբերեց: Եկ եւ ազաւեալ զկապուցն քո, եւ դարեկանողն ի վերայդ ալլըր, եւ հանելովն յանտաւանի շամբէ յանձնանէ ազաւեցես, եւ զկապեալ զոշխարսն անթիւս արձակեցես ի կապանաց շարապաշտութեան, զոր կարի յոյժ սիբէ հոգեւորական երկնաւոր, որ մասն միոյ ոշխարի մարտերոյ եղ գանձն իւր, եւ սէր առ նա ատաւել զայն ցուցանէր, զի արածեացէ զոշխարս նորա:

Եկ անարկեալդ ի մէջն Եւ հան դուրբան յանորոցաց, եւ կոչեալ իւրեան Աստուծոյ: Եկ նմանողդ առաջին զինաւորին, եւ լեր նմանող առաջին մարդապետին, եւ յետին աշակերտին, սրպէս եւ նա վկայեաց մասն անձին իւրոյ լինել նմանող իւրոյ մարդապետին, եւ հիւանդացի մասն հիւանդութեան մեքում, եւ տապացի մասն մեր գայթակցութեամբ, զի անկեցուցանելովն զբանձարսն զանբաւն կարի հաւատարիմ ծառայ կոչեցցես Տեառն քո, եւ պատուեայ ի նախագահս: Եկ անողդ եւ լեր սուսեցանող, զի ի ձեռն ուսելոցս մեծ կոչեցցես յարքայութիւնն երկնից:

Ձայս ամենայն եւ որ ինչ սոցա նման, պարտ էր սակ նոցա ցՊրիցորիսս, յորժամ կոչեցին զնա եւ ասացին, կապեալդ Պրիցորիսս, եթէ կայցես եկ արտաքս: Եւ իրբեւ արձակեցին զձայնս իւրեանց եւ կոչեցին զնա, բառ սեւորեանն խաւեցան եւ կոչեցին յեղուտ, այլ ոչ սկն ունէին ակամճաւոր իւրեանց լուր զձայն անկերջն ի խորս զՎոյն:

Ընկեցին գոռասանն եւ ասեն, եթէ կեան շարժեալ զխախտեալ պարանդ եւ խաւեալ, զի մի կործեցցի շարժումն պարանիդ եթէ ի ստանց միշտպացն լինիցի, խի եթէ ոչ խաւեցցիս, ոչ ունիմք համարձակութիւն իճմունելոյն ալլըր, զուցէ զի զոր խրատարանս պատրաստեցոր, զի նախա գանարողսն մերոց աստուածոց խրատեցուք: մարդապետի ի նոցանէն խրատիմք մասն երկրպագութեան անարդ աստուածուցս աշտոցիկ, զի եթէ բնդունելի էր երկրպագութիւն սոցա, սակայն յանարողէ սոցա ոչ էին պատկառեալ, այլ նա է պատկառի զոր զու քարոզես, որ ի քարոզողէ պարձելի խրատարանդ մեր պատկառեցին, եւ յամաթ արարին զպարձեալքն ի նոսա:

Եւ ապա առ լինէր առ նոսա մասն կենդանութեան սրբոյն, զի սրպէս թուի ինձ ներբայ յձայնեալ լինէր սուրբն այնքան ժամանակաւ տապանապարեան: Եւ մինչ հանէին զնա արտաքս, խոնարհեցուցանէին զգլխս իւրեանց զուրբութիւնք միշտպաց եւ աւձից, եւ երկիր պաղանէին նմա եւ աւէին:

Ով բնդրեալ յարարողէն մերմէ, որ փոխելոցս եւ գրազմութիւնող, ի թիւնարուղի ազգապետին մերում պատրանաց, յերկրպագութիւն խնդրողին առաջին պատրելոյն ի նմանէ, եւ փոխաձեւեցեր զընտրութիւնս մեր ի բնութիւն ազաւեալ հեզոց, արայ ազաւթիք քոյով եւ ազաւեալութեամբ, զի կրտսնիս այն սրպէս հաստատեցես զազգս բազումս քո, այնպէս եւ ճնանող նոցա մշտացեն յախտան, զի այնպէս եւ մեր այնիս սրպէս առաջի քո վարեցար մրնայով ասանց թիւնարութեան վնասու, այնպէս մնացուք եւ ազգս մեր եւ ճրնանողք մեր յախտանս: Եւ կնքեալ զնոսա, եւ բանիւք իւրով սահմանեաց, եւ կայեալ զանտանէն քարչեալ հանին զնա արտաքոյ զՎոյն: Եւ տեսնելին զնա փոխակերպեալ ի կերպարանէ իւրմէ յոյժ, եւ արեգակն հոգեով էր սեւացեալ իրբեւ զածուխ կերպարանուք մարմնոյ:

Ով լուսողարդ եւ պոյճատածող հոգեոյ նորա, զայլ յանդրնոց երկ-

նապայճաւ արեգակն եւ իրրեւ յամբաստես նշոյլաց աստեղք ճառագայթա-
 դարդ ծագէին բանք նորա ի մարմնաւոր բերանոյ նորա, եւ իշխանք, որք յառա-
 ջագոյն պաշտաւնակցութեամբ յարէին առ երանելիս այս, աստուի քան թա-
 գաւորին երկիր պապանէին նմա, եւ ջատագոյք կուսցն եւ քինարկնդիրք նոցա
 տանջանալ քն անս աչս, անարդոյք եւ խորտակոյք նոցա լինէին, եւ տանջե-
 ցէլոյն երկրպագոյք, եւ պատուով նորա, նոցա անարդոյք լինէին, եւ քինա-
 չանք նոցա տանջանալ սրբոյն լինէին վրէժխրնդիրք սրբոյն եւ խորտակոյք
 կուսցն, եւ տանջոյք մարմնոյ նորա, մանրոյք պատկերաց նոցա երեւէին, սա-
 կաւ քի տեսել չարչարանոց նորա, եւ գոյզն յիջուցանելն նորա ի գիտի յայնմ
 խորին, եւ անթիւ բացմով թիւնք կուտէին յերանելն նորա ի վիրապէն, տարբնո-
 ւորաւ չարէին ջնկի մեծամեծաց իշխանաց, պետաց, կուտակարաց, աստեղաց
 եւ ընթանալ ժողովրդեանն Հիանալով խաւսէին եւ արանջանալով քորբաւէին
 իրրեւ միով բերանով ազագուտէին եւ սակին :

Աւրհնեալ է Աստուածն, զոր Գրիգորիոս քարոզէ, փառասրեալ է
 անունն Աստուծոյ, զոր անարդոյն աստուածոց մերոց փառասրէր : Մեծ է
 գաւրութիւն երկրպագելոյն՝ յանարկելոյն ի մէջն՝ երկրպագողաց անշնոց,
 ահաւոր է յիսոք միւն Աստուծոյն աչն, զոր ի մէջն անթիւ բացմով կանս մինս
 այս քորոզէր, եւ նախաւեր գերկրպագութեաւ աստուածոց բազմաց :

Ո՛վ անհամեմատ շնորհաց անս աչս, մի եւս սա երեւեցաւ եւ պայճա-
 սացաւ ընդ ընդբեալն յաշխարհէս, զոր եւ ընտրոցն երկնաւոր՝ երկրաւոր բե-
 բանով իւրով, եւ անտարմինն՝ մարմնաւոր լեզուս խաւսեցաւ եւ ստաց, եթէ
 եւ ընտրեցի զձեզ յաշխարհէ, եւ դատեցաւ ընդ այնտակ, որ մեծագոյն զործե-
 ցին զգործս քան պատգն իշխանութեան զործելոյն : Որպէս եւ նա բերանով
 իւրով սրբով խաւսեցաւ ցրնորեալոյն յաշխարհէ եւ սակ, Որ Հուսատայ յիս
 զգործսն զոր եւ զործեմ եւ նա զործեսցէ, եւ մեծամեծ եւս քան զինն զործես-
 ցէ, եւ մեծամեծն առա երեւեցաւ, զի զործէր ընտրեալս այս ի Վարդաբարաւ
 եւ յԱրաշատ՝ յաշխարհին Հայաստանեաց, քան զոր զործեցաւ յաշխարհին
 խորայեկացոց եւ ի քաղաքին Սամարացոց, եւ ընդէր ոչ է ի զէպ աստ տակն՝
 եթէ յորժամ երեկ ի սեւացեալ արմատք բուսոյ որոժանն չարապշտութեամբ
 ընն աճեցեալք, այսաւր սպիտականային բարեպաշտութեան Հուսատոյք ի ձեռն
 Համբերութեան զանագան տանջանաց երանելոյ անս աչս, զի սակք ցերկնա-
 յինսն երկրաւոր նահատակողիրն . եթէ յորժամ սակի ցաշակերտս իմ, եթէ որ
 Հուսատայ յիս զգործսն զոր եւ զործեմ եւ նա զործեսցէ, եւ մեծամեծ եւս քան
 զինն զործեսցէ, եւ զուք զարմացեալ լինէիք : Եւ արդ տեսէք եթէ որչափ ա-
 գաւել զիմեալ զան բացմով թիւնք ժողովրդեանն մեծամեծաց, իշխանաց, Հր-
 դաւրաց եւ ընթանալ ժողովրդեանն քան Սամարացոցն, որ զիմեալ գային առ
 իս, քանզի ի վեր անցանէին քան զրիւրս բազումս եկեալքն առ երանելիս այս,
 եւ զարմանալովն ի վերայ այնպիսի սքանչելեաց, եւ ընդ կենդանութիւն նորա
 է տեղում մահարեքութեան՝ անկանէին առաջի նորա գեանամամ երկրպագու-
 թեամբ, եւ խնդրէին թողութիւն յանցանաց եւ սակին :

Բա՛ց գաստուածացեալ բերան քո եւ նովաւ զթողութեան պարզեաւ շր-
 նորհեալ յանցանացն եւ անարգանացն, որ ըզխեցաւ ի բերանոց մերոց ներհակ
 սրբութեան քո : Չդեա զամ քո եւ կնքեա եւ ընձեռեա զթողութիւն սղայանաց
 մերոց, որով զագանարար խոչտանկեալ տանջեցաք զվախելչաշար յարմարումն
 անդամոց քոց :

Բաց գաստուածագործ բարեաց բշտեմարան սիրտ քո, եւ ի խորոց
 սրակ աւրհնեալ զանիմիչս քո, եւ արայ թողութիւն խորհրոց սրաից մերոց, ո-

բով փութացաք զըստապայժառ զսոյաքելոյդ բնակարանդ այդ , այդպիսի կերպարանաւ գործել թ ձեան մահարեւից զպահանաց :

Եւ նա արհնելով զնոսա առէր . Եթէ գտանջեցոցն արհնել ուսա հետեւոցն , տանջեցեալն չարչարեցելոյն , եւ սպառնա ստնէր ժամն բարկածոպաց , որպէս եւ թագաւորն ժամն իւրոյ խաչողացն , պարտ է եւ ինձ զնոյն նրմին նրման գործել , եւ եթէ թ տանջանն թողութեան ձայն արձակեցի առ բաւշն յանցանաց , որչափ եւս առաւել յայդմ ոչխարաց , որ փութացաք փախչել թ պաշտամանէ յայնմանէ , որով տանջանարանն պատրաստիւր պաշտողացն թ մե Աստուած Հայր ամենակոյ , եւ թ մի Տէր Յո . Քո . յՈրդին Հաւր միածին , եւ թ Հոգին Սր . ճշմարիտ՝ Համադոյակից մըշտորնջեանաւորութեամբ Հաւր եւ Որդւոյ , եւ յաւժարեցաք զար յերկրպագութիւն փառաց նորա : Աւրհնեալ էք ամենեքեան թ Տեառնէ մերմէ Յիսուսէ Քրիստոսէ , որոյ ժայելէ փառք եւ պատիւ եւ իշխանութիւն , այժմ եւ միշտ եւ յաւեանանո յաւիտենից ամէն :

Եւ իբրև ստուգեաց զնահատակութենէ երանուհի կանանցն , զՊարիանեա ե զՀաբիսթեա , ոչ կամեցաւ այլուր ուղղել զզնացս ստից իւրոց , զի չեւ եւս էք կատարեալ զսպասաւորութիւն նշխարաց Սրբուհեացն . եւ մինչ երթեալ տեսանէք տարածեալ զմարմինս նոցա՝ ամբարձ զձայն իւր եւ սաէ :

Ուրախացիք , ով անդաստան եւ բնդունող արեանց Հոսմանց փկալիցոյ ալոցիկ , եւ ծաղկեա ծաղկաւք ալոցիկ իբրև եղևմ ծառաւք պայծասաստգարթաւք , եւ զոյնապաճոյճ ծաղկաւք կարմրանալով ծիրանակերպեալ ժարպաղունաւ եւ մանուշակագարգուք : Չեւացիք , ով երկին յերկրի զարդարեալ յաստեղպողարուք եւ Հասարակեալաւոր աստեղպութեամբն որոց , որոց բացան զբունք երկնից առ թ կացուցանել զերկրաւոր նահատակուհիոց ստաջիթալաւորին երկնաւորի , եւ զպատկերակիցս երկնուհոյ զշխոյլի մաւր նորա , եւ պատկերակիցն նախահաւր մաւր իւրում զաստեղպող բնդ գասս թեկեղեանդ , որպէս եւ այլ նահատակեալն միտարեալ բնդ գասս Ստեփանոսեանդ :

Ուրախացիք , ով աշք իմ , ստաջին տեսանելովդ , զոր ցանկացան տեսանել գունդք հրեշտակաց , զոր եւ տանջանարանն տպրեցուցին գտանջեցեալորն , զի կենդանութեամբ մարմնոյ թ բերանոյ զանազան տանջանաց ուրախացի թ վերայ մարմնաց մահացելոցն , որ տարածելովն զոցս յերկրի , եւ զիսկանս թուելով մարմնաւոր երկնաւորացն ուրախութիւն մեծ եղև յերկինս , եւ սեղիքն օգարատեցի թ փափկութիւն ծաղկապարզ զբախտին , տարածելոցի թ վերայ խոչարդոյն եւ երաշտակերպ անդի այդ :

Փութացարուք առ թ տալ զեկրմանոց ալոցիկ երկրի՝ իբրև եթէ բոհոց հոգոյ , որոց հոգիքն պայծասացեալ արեկակունք փերաթնուցեալ թ մէջ պայծասողեաւ հոգեղինաց թ յուսապարունակն պարել , մտանելով թ յուսապայժառ հարանին , որ թ յունեղէն ստագասան նստեալ փեռայն յուսաողեաւ , եւ կոչէ զճահագեաւ հարսունն , եւ ուրախանայ հրախրեկաւքն , այսուր ե նրիւրակքն կոչեն եւ ասեն . Մտին հարսունքս յստագաստիս , եկայք ուրախացիք հրախրեալք բնդ փեռային :

Եւ մեք սաս ստաջի մարմնոց զոցս պարեպուք թ տեղւոջն յայտ , եւ սպասաւորեցուք զոցս սպասաւորութեամբ արհնարանութեան , որ արեամբ իւրեանց ծիրանացան իբր բեհեղաւք զարդարեալք , ծածկեցին մարմնածին մարք , թ հայրածնէ ճնաւղէ գտերք մայրածինն տանց Հաւր , Հասակաւոր Գիւլ , զոր մայրն ճնաւղ սերման ճնաւ Հայր զոցս , զի ճնաւղ Հաւր զոցս լինիցի բնդունող գտերաց ճնիցելոյն իւրոյ . եւ ուստի Հայր զոցս նորոգեցաւ , եւ նախաւ սպականեցաւ , զոյն արթնակաւ ճնաւք թ ճնեղենէ մաւր , մարք ոչնմ

ապականեսցին, զի մի միայն կրելովն առանց արդեանց մնացեն, այլ ապակա-
նելովն առանց արդեանց մնացեն ի շահմարանս Տեառն երկնաւորի :

Չայս ամենայն տակ երանելիս այս վասն նշխարաց որբուհեացն, և
սրտաբաստելով զգերեզմանն՝ մեծ պատուով եղևալ զորբուհին Հովիտիմէ ի
գերեզմանի անդ և ասէ . Երթ, ոյ տիկին, հանդերձ սքննդակցովք քոյովք,
և ճեպեա ի յուսագարգ ճեմարանն երկնից, ուր և հաւասար տիկնաջն փոռա-
ւորին աղախնայքն և ծառայք Տեառն իւրեանց, և իրբև հարսուէք զեղեց-
կացիք յառադասով հարսանեացն, ուր փեսայն զեղեցկացեալ նստի յառա-
ջաստին քան զամենայն որդիս մարդկան :

Երթ փախուցեալոյ ի հարսնութենէ թաղաւորաց երկրաւորաց, և
հարսնացիր թաղաւորին երկնաւորի հանդերձ մարտիրոսակցաւք քովք, քանդի
փեսայն այն հարսանց բազմաց փեսայանայ : Երթ և յեր երախտաւոր աղախ-
նաց քոց, զի ոչ կամեցար այնիւ հարսնանալ, որով նոքա ի կարգ աղախնաց
լինէին քեզ ի սպասուորութիւն, այլ այնմ հարսնանալ յանձն ասեր, որ հար-
սանց, որոց յաւատքին նմա հարսնանալ, զաղախինն հաւասար տիկնաջն սրտ-
ուեսցէ, զի եթէ սովորութիւն է թաղաւորին այն, զի տանջուք նորա ոչ սուղ
ինչ տանջէ զանցաւոր տիկինն քան զմեղուցեալ աղախնայն, այլ զհաւասար-
եալքն յանցանաւք հաւասար տանջեացեն, այնպէս և սովորութիւն է հարսն-
եաց նորա, զի զհաւասարեալսն նահատակութեամբն հաւասար պատուեսցէ, և
միտպաշտաս պտակաւք պտակեսցէ : Երթ առաջի աղախնաց քոց, և մասն ի հար-
սանինն երկնից, որպէս և զսքա սովոր էին երթալ առաջի քս ի սպասուորու-
թիւն երկրաւոր սպասուց :

Եւ յորժամ կատարեաց զսպասուորութիւն թաղմանն երանուհւոյն
Հովիտիմայ, և ևկն ի գնէլ ի գերեզմանի զորբուհին Գոյ յիանէ և ասէ . Բարեւոք
սրբաբեր, ոյ որբուհի մայր, որ զայնկեցեք գտերաց քոց զմարմնաւոր զայն-
կութիւնդ՝ յառաջ լինելովն քս երթալ առաջի նոցա մարմնաւոր առաջնորդու-
թեամբ, այնպէս և յաւատարեցար յառաջ երթալ քան զնոսս յերկնային ճանա-
պարհս, և գտցես փոխաբն ի փեսայէն յայնմանէ զպատիւ զայնկութեան,
հաւասար զայնկեցելոյն ի քէն : Եւ այնպէս և զայսն զովեալ և աւրհնութեամբ
եզ ի գերեզմանի և ասէ :

Ոյ երանուհի, ուրախացիր աղախնաւք քոյովք, և աղախնայք բերկ-
րեցարուք տիկնաւոյ ձերսով, և զանազան կերպարանաւոր միակերպիւ իրբև
արեգակունք պայծառացիք ի յուսաւոր հանդրատարանն երկնից . և եթէ թա-
ղաւորք երկրաւորք ցանկացան զեղոյ տիկնաջն ձերոյ, թաղաւորն երկնաւոր
հաւասար զեղոյ տիկնաջն ձերոյ՝ նոյնպէս և ձերոյ ցանկացի՛ստ ի հարսնա-
ցուցանել զձեզ փեսայութեան իւրոյ :

Այսպիսի գովութեամբ և զրդուանաւք թաղեալ գնտա, և ապա այն-
պէս զիմեալ երթայր ուր էր Տրդատ, և այլ բազումքն որ յայտոց պղծոց լինե-
ին շարշարեալք . և մինչ երթայր տեսանէր զնա խոզակերպեալ, արտաուելով
խուսէր ցնա և ասէր .

Ոյ արխարար քաջութեան մարմնոյ քո սքբայ, եթէ զիմ^որոյ արխական
քաջութեամբ քով ծրարեցար ի խոզենիւոյ, զիտեմ արդեաւք զի նմա ևս երկր-
պաղելոց, զոր կամեցար փոխել զիտաս նորա ի կերպ արարածոյ, և փոխեցար
ի կերպարան անասնոյ . զի զարձեալ փոխելովն քեզ ի կերպարանս բանաւոր
պտակերի՛ն՝ եզիցիս փոխեալ ի բնութենէն, առաջին, և փոխեսցես զորբաւ
չեղաւք քո ի կարգայոյ գանուանս աստուածոց աստարաց, և կարգաս զանուն
միոյ Աստուծոյ, որ անուամբ երկից ճանաչի, և անձնաւորութեամբ և երե-
սաւք, և մի Աստուածութեամբ, և մի բնութեամբ, և մի Տէրութեամբ փա-

ուս որի երեքսրբեան սուրհմութեամբ : Չիտ՞րդ կճգակացան քաջաչաւաւ մատուներ քո՝ փտերխոյ ի պէտս սոխց , եւ որ սակեղինաւ անաթիւ թափիւր ի վերայ նոցա ջուր լուացմանն , եւ դարձեալ զիջեալ յուացումն ի ձեռաց քոց ընդունէր ձեռք սպասուորին անաթիւ պատուականաւ . զիտ՞րդ թաղապարզ գրլուխ քո սկնածեմ , եւ մարդրտաք մեծաղետք պայծառացեալ , մխեալ յաղբ դարչելի անարկեցաւ . զիտ՞րդ սլանապաճոյճ՝ դարդարեալ անձն քո՝ ի մաւրս թուալել տխորժեաց . զիտ՞րդ ափք քո , որ ոչ հաստատեցան բնաւ յերեսս երկրի , հաւանեցար նոքոյք զսպասուորութիւն սոխց կատարել , ոչ եթէ զքոյսց ալլ զպարտաց . եւ զիտ՞րդ նոքաք ի վերայ խոչորագոյն զեանոյ հաւանեցար , որ եւ ոչ անպաճաւք աշնաքիք զնացեր , որ ի պէտս սպասուորութեան ալլ ստեղծան ի ստեղծաւորէն :

Կարձեմ եթէ ուրեմն զոր սղայարանաւք բանասրութեան կերպարանաւն ոչ կամեցար ճանաչել , կերպարանաւ անասնոյ անբանին ճանաչեալ փաղապարհի : Եւ արդ անուամբ նորա եւ գաւրութեամբ ան որ սղայանս մատուցանեմ յազապ՝ բժշկութեան քո եւ առեմ . Յանուն Տեառն մերոյ Յի . Քի . բժշկեցիս եւ կացցես յոռաջին կերպարանն , ալլ ո՛չ յոռաջին բնութիւնն . յոռաջին տեղան , ալլ ո՛չ յոռաջին կրանն . յոռաջին արիարար քաջութիւնն եւ ո՛չ յոռաջին բանութիւնն , որպէս եւ եղև իսկ նմա :

Ո՛վ տառել չնորհացդ ալլ եւ փառասրութեանդ , որ փառասրեցաւ յԱստուծոյ ալլս ալս ի մէջ անարդողաց եւ տանջողաց իւրոց , որ անբան անթիւ քաղժութիւնք ի խտապոյն բնութեան իւրեանց եւ յանհնազանդ բարուց բարերարութեւ հնազանդեալք փոխեցան , եւ զանարկեալն ի նոցանէ պատուով մեծագունաւ սրատուէին , եւ մասն նորա մեծագոյն եւ բարձրափառ թաղաւորն , նրստեալ ի կոտս թաղաւորականս , ալսաւր անարգ եւ ցածագոյն կերպարանաւ թաւալեալ լինէր ի մաւրս խողից : Երեկի փառասրեալն արքայական կերպարանաւ՝ ալսաւր անասնական կերպիւր եւ անարգական պատկերակցաւ եւ դարձեալ ի ձեռն սորա : Որ երեկ ի մաւրս թաւալէր՝ ալսաւր պատկերաստաջին ի կոտս թաղաւորական նստեալ : Որ երեկ զկերակուր խողից ճաշակէր , ալսաւր ճաշակ զկերակուր արքայից : Անարգն երեկի՛ կարի յոյժ պատուեալ ալսաւր , որպէս ալսաւրեան մեծապէս պատուեալ՝ ալլուցն կարի անարգ աշարղեալ :

Ո՛վ փոխածեութեան հրաշապորժողին , մանաւանդ փառասրութեան սրբոյն , յորոյ ձեռն ալլ ամենայն կատարէին . բանդի երկնադորժին , եւ ի չրդոյցից զոյսացուցանողին , կարի նուազագոյն է սրանչելիող , իսկ երկրածին գոյացելոյն մեծ էր սրանչելիող : Յիրաւի ասաց նրապոյն տասնապեաւ երպարանաւ , եթէ զկամս երկեղածաց իւրոց ասնէ Տէր եւ ազաութից նոցա յսէ եւ կեցուցանէ զնոսա :

Ո՛վ եթէ որքան փառաք փառասրեաց զերկեղածս իւր պաշտունաւոր Տէրն , ապրեցոյց ի տանջանացն , որահեաց անեպեր ի մէջ մահարեր միշտպացն , եւ ի հարկէ սոյն զգաւրութիւն մարմնոյն ոչ տկարացոյց : Բարեք եւ տառասաց մարդարէ արքայն . Աշք Տեառն ի վերայ երկեղածաց իւրոց , եւ որք յաւան յաղբմութիւն նորա , փրկել ի մահուանէ զանձինս նոցա , կերակրել զնոսա ի սոփի : Որպէս եւ աստ եղև ալս ամենայն եւ կատարեցաւ աս երանելի ալլս ալս , որով փառասրեցաւ ի մէջ աշոբան քաղժութեան անթիւ բիւրուց ժողովրդեանն :

Մեծ կոչեցաւ երանելին Սեղբեսարոս , եւ փառասրեցաւ ի մէջ աշոբան անթիւ ազդաց , եւ ի մէջ քաղժաշիրիմ քաղաքաց , բժշկելով գորսասութիւնն տոաջին բարեպաշտ արքային , եւ բժրերանեաց զգլխիսն եւ զբահանայն ա-

մաւթոյ ազդին երբայեցւոցն, և զագանդ վրճկութեան նոցա զոր զործեցին ա-
 կանջախօսութեամբ մահացուցանելովն, յամաթ արարեալ զնոսա յարուցանե-
 լովն՝ այլ յազդմանէ Աստուծոյ կոչեցաւ . վասնզի զթաց Աստուած ի գութն
 արքային, որ փոխանակ խնայելոյ յանձն իւր, խնայեաց ի պատճառն բժշ-
 կութեան բորտութեան իւրոյ, այլ սրպէս անտես արար զբժշկութիւն անձին
 իւրոյ, և խնայեաց ի մանկունսն, այնպէս և Աստուած ի նա խնայեաց, և և-
 տես զոր նա իսկ անտես արարեալ էր, և կոչմամբոյ այլ կերպարան և պատ-
 կեր մարդոցն միայն զմարթ բորտութեանն մերկացաւ :

Իսկ աստ ամենայն անդամաբ բաւանդակ զկերպարան և զանդամս
 խոյի սղեցաւ անկամ, և զրնութիւն անասնոցն աչն ի պէտս կերակրոյ . և ոչ
 եթէ միայն պէտս եղև զմորթ խոզենոցն մերկանալ, այլ ի կերպարանէ խոյի ի
 կերպս մարդս զասնալ : Անդ եղև սքանչելիս, զի մերկանալով զմարթն բորտ-
 սութեան, և բոյր քաղաքի մի բազմութիւնք միայն մկրտեցան, այլ մկրտո-
 զրն աւանդ տանջանաց և կրօն յազդիսի կատարէր, և ի տեսլեանն ասնոյր
 զպարութիւն ասանց երկեզի երթիցէ ի կոչումն արքային : Իսկ աստ կամու
 մտեալ ի շարչարտոն և բազում ժամանակաւ ներեալ կրօն տանջանաց սասա-
 կազունից, և բանտից այնպիսի զժուարակունից, և ոչ մեկնակ բանտի այլ ի
 մէջ վիշապաց և աւձից, և ոչ եթէ զժողովորդս քաղաքի մի միայն մկրտեալ,
 այլ բաւանդակ զաշխարհի մեծագունի Հայաստանեաց, այնքան բազմաց մեծա-
 մեծաց և արիականաց, որ հոգեկիր և տառուածախաւս մարդարէն Երեմիաս,
 զայլ ամենայն ազգս մեծամեծաց զանց արարեալ և զաշխարհաց մեծաց, և
 բուն հարեալ զարիական զպարութենէ նոցա սակ ցճէր . Հրաման տուր, սակ,
 Այրարատեան զրնդին և Ազքանազեան ազինն զայլ ի վրէժիւնդութիւն ազդիս
 այս ապաստամբելոցս ի քէն :

Եւ արդ տես եթէ սրպիսի վաստաք վաստարեացի այրս այս, որ զայս-
 պիսի արիական ազգս անբաւ և անթիւ ընդվիցեալք և մեծամեծք՝ համբերու-
 թեամբ իւրոյ շարչարանացն և տանջանաց, զարձոյց յԱստուածպաշտութեան
 կրանս, զոր ոչ բանայր երկայնութիւն հասեալ զետոյն ի ժամանակս մկրտե-
 լոցն զնոսա, յորժամ քահանայապետութեամբ զարդարեցաւ իշխանութեամբ :

Իսկ յորժամ կամեցաւ իջանել յաշխարհն յունաց հանդերձ արքային
 Հայաստանեաց աշխարհին, և ստեալ զձեռնադրութիւն յաստուածապետէն
 Ղևոնդիոսէ նախագահի Կեսարս Կապազսկացոց եկեղեցեացն, զի՞նչ պարտ էր
 ստել ցնա հայրապետացն յունաց եթէ ոչ զայս : Եկ ասեն արեղակնդ, որ ծագե-
 ցար ի մէնջ յարեւմտից կողմանէ յայսմանէ, և մաեր յարեւելս հոգւով հրաչա-
 ձեւութեան արեղակնային ճառագայթիւ, ուր և ամպ խաւարային թանձրա-
 մած ազջամաղջին բնակողացն ի նմա լինէր, և յուսարեցեր զկարատեայսն
 ի յուսոյ կենդանութեան հոգւոյ : Եւ արդ ծագելովն ի զժոխակերպ վիրապէն
 ծագեալդ յարեւմտից, և այժմ ուստի ծագեցար, անդ զաս ի մասնել, պարտ
 է մեզ պարել և պարողական նուազարանաւ սակ :

Հրատ . Ա . Յ . ՍՐՃՈՒՆԻ

(Շար . 4)

